

մախօսնելու անտառնելի ձևերն ու եղանակները կենաք առնելին հայ ժամանագրութեան մէջ, ինչ որ բարեխաստաբար իրմազ սկսած և գրեթէ վերջացած ալ կրնան համարուիլ, այսինքն այն ժամանակամիջոցին մէջ, ուր Ռուսնեցին և Տաթեացին կ'ապրին իրենց աշակերտներով ու գիրքերով, թէ իմաստասիրական այդ ոճին վերագրթուումը կարելի է գիտել Կոլոսի Դպրոցին ալ մէջ:

Թէ արդիօք Տաթեառ Վարդապետարանը իսկապէս Տաթեացի Գրիգորէն մասած զրուածներու մէջ արտայայտուած ուղղութեամբ պատրաստեց իր վարդապետները, թէ արդգապէս փորձի մէ արդինք են այդ գրուածները, վարդապետական նոր գատափարակութեան մը զաղափարին նուիրուած: — Ինչ ալ ըլլայ, այս հարցումին տրուելիք պատասխանը, գիրքին է մայաբերին՝ թէ նոր ուղղութիւնը մէծ գեր ունեցած է այդ ժամանակամիջոցի վարդապետներու պատրաստութեան մէջ:

Այս ընդհանուր ակնարկէն հառ անցնինք մեր բուն նիւթին, տեսնելու համար՝ թէ Արևնեաց Դպրոցը կանոնագիտական ի՞նչ երաւունքներ կու տայ վարդապետին և ի՞նչպէս կ'ըմբանէ անոր գերը Հայ Նկեղեցւոյ նուիրապետութեան մէջ:

Մեր ուսումնասիրութեան այս մասին մէջ պիտի հատեինք Մատացին՝ սգուուելով նաև Գ. Տաթեացւոյն գրուածներէն, որոնք անհրաժեշտ են Սիւնեաց Դպրոցին պատրաստած վարդապետը հասկնալու համար:

Արտապարան Այս Հարաբերէն, 1906

(Ժարունակելի 7)



ԻՄԱՍՏԱՍԻՐՈՎԱՆ

Ս. Է. ՈՒԱՅԹԵՔԸՐ

ՄԻԶՈՑ
ԵՒ
ՈԳԻՆ

Ցեսուրի նենց Ցինկերի Մասին

Եւ

Փասեց Ասածոյ Գոյաւրիան

ԳԼՈՒԽ ԺԶ.

Թէ Ի՞նչ Յո՞ւ
ՆՈՐ ՊԱՇԱՌԱՎԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵ
ՑԱԽԱՎԵԴԴԻՄՈՒԹԻՒՆ ՄԵ
ԱՐԺԱՆԱՎՐԴՎԵՑ

Օգգամեաններու արտայայտած նոր գափափարներու հօգը հոսանքի ճնշումին տակ, Արիստոտէլեան աւանդութիւնը, գոնէ Փարիզի մէջ, ֆլաւ. եւ մե. զարու կէսէն ասդին, հասարակա կարծիքի պատկանելի մասը Արիստոտէլականութեան կը նայէր իրեւ զուտ եւ ամուլ իմաստակութիւն, անկապ իրավանութեան եւ ճշմարտութեան նետ, «փնտուտութը, խոր խաւարին մէջ, գոյութիւն յւննեցող բաներու, ինչպէս պիտի ըսէ երազմն, ապագային: Ասկայն, Սրբամի մահէն ետք, ոչ միայն Արիստոտէլաններու, այլև ընարանական փիլիսոփայութեան Փարիզի դպրոցին կննունակութիւնը սպառեցաւ եւ ընագիտութիւնը թառամեցաւ մինչեւ այն օրը, երբ վերազրի մը ունեցաւ նոր շարժումի մը ծագումը, ժե. զարուն: Այս շարժումը ուրիշ բան չէր, այլ պարզապէս վերակնդանցած Պատունականութիւն:

Կրնայ զարմանալի թուիլ որ այսպիսի վերակնդանացում մը ծգտի բնարանական

գիտութիւններու քաջակերութեան: Եթէ Արհստուտէի տարած յաղթանակը Պղատոնի վրայ, ժկ. դարուն, առաջնորդց այսպիսի յառաջացումի մը, ինչպէս բացատրել որ հակառակ շարժում մը ինք եւս ըլլայ ազդանշանը մեծ քայլի մը դէպի առաջ, երկու դարեր ետք:

Բացատրութիւնը այն է թէ Վերածնունդի Պղատոնականութիւնը եղաւ բոլորովին տարբեր քան մը՝ ժկ. դարուն տիրող Նոր - Պղատոնականութենքն: Ինչպէս յիշեցինք, Նոր - Պղատոնականութիւնը բարձր արհամարհանք միայն կը սորվեցնէն նիւթական բաններու հանդէպ: Նորոգուած Պղատոնականութիւնը մինչդեռ՝ անբացատրելի ուրախութիւն մը կը զգա բնութեան հպումով եւ կ'արտայայտի կրքոտ հնտաքրութիւն մը արուեստներու եւ գիտութեան նկատմամբ: Այսպէս, Արհստոտէլեաններու եւ Պղատոնականներու միջև կատարուած վիճարանութիւններու ընթացքին, իրապէս որ երկու կողմնը տեսակէտ փոխեցին ժկ. եւ ժե. դարերու միջոցին: Առաջին առթիւ, Արհստուտէլեաններն էին որոնք կը պաշտպանէին արտաքին աշխարհի իրաւունքը քննարկութեան առաջին ընթացքին, իրապէս որ երկու կողմնը տեսակէտ փոխեցին ժկ. Առաջին առթիւ, Արհստուտէլեաններն էին որոնք կը ներկայացնէին յառաջդիմութեան կողմը, կը զանացին ազատազբէլ ընարանական փիլիսոփայութեան եւ մանաւանդ ընարանական աստուածագիտութեան մէջ: Նոր հանդիպումին, Պղատոնականները կը ներկայացնէին յառաջդիմութեան կողմը, կը զանացին ազատազբէլ ընարանական փիլիսոփայութեան աւանդապաշտութեան կատերէն եւ կը շնչառէն փորձառական գիտութեան կարեւութիւնը: Արհստոտէլ ներմուծումով, Ա. Մեծն Ալպեր եւ Ս. Թօվմաս Կեանը եւ ազատութիւն թերին. ԺԶ. եւ Ժէ. դարերուն Արհստուտէլը պահելու համար կատարուած փորձը կրնար, եթէ յարովէր, մտաւորական մահ յառաջացնել:

Կը մնայ սակայն բացատրութեան կարօտ քան մը: Ինչո՞ւ համար ԺԶ. դարու փիլիսոփանները, Արհստուտէլէն գանած՝ դարձան դէպի Պղատոն: Մասնակի պատասխան մը կրնայ տրուիլ թէ, մերժելէ ետք Արհստուտէլեան ըմբռնումը իրերուն՝ իրերը ծեւ եւ նիւթ, շատ ընական կերպով փիլիսոփանները վերադարձան Պղատոնի նախսկին մտածումին, որ ծեւերը կը նկատէր իրերը:

ուրիշ պատճառ մը, աւելի կարեւոր քան առաջնը, կարելի է փնտուել նոր դիրքորոշումի մը մէջ հանդէպ մաթեսաթիքին: Պղատոնականները եւ Նոր - Պղատոնականները միշտ հետաքրքրուած էին այս նիւթով. թէ ծագաւագրուեած բացեւ էւտիւա(*): արձանագրութիւնը զարդարէ կամ ոչ Ակադեմիային նակատը, մաթեմաթիքական, մանաւանդ թուաքանագիտական հետաքրքրութիւնը, զոր կը գտնենք Տիմէլլուի մէջ, չի՞ խարեր. եւ Նպրոցին վերջին մեծ վարպետը Պրոկլ, եղաւ միեւնոյն տանի հին աշխարհի վերջին մեծ մաթեմաթիկոսը: Այսուհանգիրծ, Միջին Դարուն սկզբնաորութեան, Նոր - Պղատոնականութեան յատուկ արհամարհանը բնութեան հանդէպ զատորոշած էր Մաթեմաթիքը փորձառական զիտութիւնն եւ քաջալիքած թուական հաշիւին լրումը ի նպաստ արհամարհանական զարգացումներու: Այս է, կարծկմ, իրական բացատրութիւնը պատմական այն իրողութեան որ մաթեմաթիքը ոչ մէկ յառաջդիմութիւն արծանագրեց մօտ հազար տարի: ԺԶ. դարու սկիզբներուն, լատիներէնի թարգմանուեցան նևկիլաչսի «Ճարրերցը եւ ինքոնինինին պարտադրեցին արեւմտեան գիտնականներու ուղարկութեան: Սակայն այս աղբիրէն եկած ընարանական փիլիսոփայութեան ըմբռնումը չափազն լւա կը համապատասխանէր փորձառութեան հանդէպ տիրող անհամակրութեան հետ: Երկրաչափութեան գիտութիւնը ներկայացուած էր եւկիտէսի կողմէ կը բաւ նախադասութիւններու շրթայ մը՝ հետեւցուած հաւաքրանական տրամաբանութեամբ մը, շատ թիւ թիւով նախնական տուեալներէ: Ուրիշը կու գային այս տուեալները: Պղատոն կը մտածէր թէ կարելի է ունենալ զանոնը ներհայցողութեամբ միայն: Եւ եւկիտէս պատրաստեց ցանկ կամ «աչիոմէ»ներու կամ ընախսկագեալներու, որոնցմէ մեկնելով կը զանար փաստել երկրաչափութեան արդիւնքները իրեր տրամաբանական եղրակացութիւնները: Ոչ մէկ փաստ ներկայացուած էր, ոչ է հասարակաց իմացքները եւ

(*) «Երկրաչափութեան անտեղեակ մարդ շմանէ» հոգու:

ո՞չ ալ նախադրեալմերը փաստելու համար.
Կ'ենթագուէքը որ աշակերտը ներհայեցողութեամբ պէտք է ըմբռնէք սոյն տուեալներու անհրաժեշտականութիւնը եւ թէ իրերը չեն կրնար տարրեր ըլլալ: Այսպէս, յոյն փիլիսոփաները կը սորվեցնէին որ երկրաշափութիւնը, ըլլալով հանդերձ զգացական աշխարհին հնու կապուած գիտութիւն մը, կրնար ամբողջականօրէն կառուցուիլ առանց որ որեւէ աստիճանի վրայ պէտք ունենայ դիմելու քանակական փորձառութեան:

Հակառակ Արիստոտէլի եւ Ս. Թովմայի այլամեթօք յայտարարութիւններուն, որոնց մեզ փորձառութիւնը կը դնէին իրեւ միակ վստանելի հիմք, դասականները հետեւեցան Եւկլիտօսի եւ պնդեցին թէ կարելի է արտաքին աշխարհի մասին դրական արդիւնքներու համանի հաւաքարանական գատողութեամբ միայն՝ յինած ըստ ինքեան հշմարիս նախադրեալմերու վրայ: Ասոնց հետաքրքրութիւնը կերպնացաց էր զուտ հետեւեցամի վրայ. եւ ասիկա իրենց ընդհանուր մտայնութեան ուղիին մէջ էր ամբողջովին, որովհետեւ հանչնալէ ետք բնարանակն կարպաւորութեան մէջ՝ Աստուածային Միտրին մէկ արտայայտութիւնը, կը հետեւեցնէին թէ մարդկային միտքը յատուկ գործիքն է անոր քննութեան: Կիտութեան այս ծեւ ըմբռնւմը, ըստ ինքեան շատ տրամարանական, յայտնուեցաւ ըլլալ վասակար եւ, գիտական հետազոտութեան մարզին մէջ, ամլութիւնը Արիստոտէլեան փիլիսոփայութեան շատ ակնրախ եղաւ. որպէսսի կարելի ըլլար անգիտանալ զայն: Այս միջոցին, Վերածնունդին նոր ողին, աշխարհի եւ նիւթին հանդէպ իր տածած բռուն սիրով, շատ շուտ միացաւ այս տեսակէտին, որ իրական գիտութիւնը պէտք է ըլլայ քանակական եւ թէ տիեզերքին տրուած մարդկային մեկնաբանութիւնը պէտք էր կարենար արտայայտուիլ թուական յարաքիրութիւններու եզրերով: Վերածնող Պղատոնականութիւնը յայտարարեց որ բնութեան գիրը գրուած է Աստուծոյ ծեռքով եւ մաթեմատիքական լեզուով:

ԳԼՈՒԽ ԺԷ.

ԿՊՊԵՌԱԿԿ

Տիեզերագիտական տեսութիւններու արդի պատմութիւնը կը բացուի հրատարակում մովք 1543ին Կոպենհանիկ ու սումմասիրութեան՝ կոչուած «Երկնային ոլորտներու բրորածեւ շարժումներու մասին» (De revolutionibus orbium coelestium): Այս գրութեանէն մեկնելով, ծնաւ եւ մեծցաւ լմբրում մը ափեզերքին, որ կը կազմէ այսօր ամենէն վեն եւ հրաշալի գլուխը բնութեան տանաշումն մարդուն կողմէ:

Նիկոլոս Կոպենհանիկ ծնած է Վիստիլի մէկ քաղաքին մէջ, 1473 թուականին: Կորսնցնելէ ետք իր հայրը, երբ տակաւին շատ երիտասարդ էր, ան մտաւ հոգածութեանը տակ իր մօրեզրօրը, առաջնորդը մօտակայ թեմի մը, որ զինք զրկեց Գրագովիայի համալսարանը, երբ տասնորդթը տարեկան եղաւ: Աւարտելէ ետք այդտեղ իր զարնեցացքները, եկաւ Խոտիսի եւ սորվելէ վերջ կանոնականութիւն, փիլիսոփայութիւն, բժշկութիւն եւ աստղագիտութիւն Պատովայի եւ Բոլոնիայի մէջ, վերադարձած Գրագովիա եւ եկեղեցական ասպարէ զին մէջ մտաւ: Քիչ յետոյ, նշանակուեցաւ աւագերէց Վերափոխումի Մայր Տաճարին, Ֆրաւալնպուրկի մէջ, եւ այսնող անցոց իր կեանքի մնացեալ մասը:

Նեւտոնի նման, Կոպենհանիկ եւս չէ սիրած հրատարակել իր գիտերը եւ այդ իսկ պատճառով կարելի չէ նշգել թէ երբ ըրաւ անոնցմէ ամենէն հոչակաւորը: Ցամենայն դէպս, 1531ի մօտերը, կը շրջէր ծեռազիր մը, որ կը լիշէր զայն համառօսակի եւ 1533ին, Ալակը Ռիստանշդատ բացատրեց նոր գրութիւնը Կոբմէս և. Պապին: Սակայն շշարականութեան մասին գերըն գրուեցաւ իր կեանքի վերջառութեան:

Ի՞նչ եղաւ Կոպենհանիկի մեծ նպաստը գիտութեան: Առհասարակ կ'ըսուի թէ, մինչեւ իրին առաջ կը կարծուէր որ արեւը կը զառնայ երկրին շորջ, ան սորվեցուց որ երկիրը կը զառնայ արեւին շորջ. նիւթիր էր գիտնալ թէ արեւը կամ երկիրը անշարժ կը մտան միջոցին մէջ:

Արդի գիտութիւնը ի՞նչ ունի ըսելիք այս հարցի մասին: «Անշարժութեան» եւ

«շարժումի» իմացքները շատ խոր կերպով ուսումնամիբութեցան այս դարուս յարաբերականութեան տեսութեան ստեղծիներուն կողմէ, որոնք ցոյց տուին թէ բացարձակ «անշարժութիւն» գոյութիւն չունի: Երբ կը սանենք բանի մը մասին թէ «անշարժութեան մէջ» է, բայց կ'ուզենք որ ան չի շարժիր յարաբերաբար վկայ - մարմինի մը, որ կ'ենթադրուի անշարժութեան մէջ ըլլալ. ընթացիկ կեսանքին մէջ, կը սանենք թէ բան մը անշարժութեան մէջ է երբ անշարժ է յարաբերաբար երկրի մակերեսին, առնուած իրեւ վկայ - մարմին: Սակայն, «անշարժութեան մէջ» բացատրութիւնը գուրկ կը մասյ իմաստէ, եթէ չենթադրուի նախապէս գոյութիւնը վկայ - մարմինի մը. խօսիք «անշարժութեան մէջ» գտնուող մարմինի մը մասին միջոցին մէջ, բացարձար անհեթեթութիւն մըն:

Այսպէս, կը թուինք տարուի այն տարօրինակ եգրակացութեան՝ թէ կոսպունիկեան տեսութիւնը, որ կոչուած է յանախ - եւ իրաւացի կերպով - մեծագոյն յեղափոխութիւնը մարդկային մուածողութեան մէջ, փոխարինումն է «երկրը անշարժութեան մէջ է միջոցին մէջ» հաստատական նախագաստութեան, որ գուրկ է իմաստէ, ուրիշ հաստատումով մը՝ «արեւը անշարժութեան մէջ է միջոցին մէջ», նոյնքան անիմաստ:

Սակայն այս չէ միակ առարկելի կէտը կոպենիկի տեսութեան շուրջը: Խնչպէս յիշեցինք, այս տեսութիւնը բացատրուեցաւ կղեմէս Հ. Պապին, որ, ըստ երեւոյին, յաւ տպաւորուած էր անկէ: Երբ «Նարժումներու Մասին» գիրը տպուեցաւ, ծօնուած էր Պողոս Ք. Պապին եւ իրեւ նախարան ունէր Բատովայի Արքավախիկ. Կարտինալ Դ. կիկոու Շոնպէրկի ստորագրութեամբ յանձնարարութիւն մը: Գործը աւագերէցի մը, նախարանուած կարտինալի մը կողմէ, եւ բարեացակամօրէն դիտուած երկու պապերու կողմէ, այս աշխատանքը ոչ մէկ ընդդիմութեան հանդիպած կը թուի ըլլալ ժամանակի եւ նետազայ մի քանի սկրունդներու կողմէ, բարձր եկեղեցականութեան միջավայրէն ներս: Արդարեւ 1616 ին է միայն, Կոպենիկի մահէն եօթանասուն տարիներ ետք, որ սկսաւ

Կալիէի խնդիրը եւ որ հնեւիսի Միաբանութիւնը անոր ուսուցումը նկատեց խոցելի զանազան կողմերէ: Այս եօթանասուն երեք տարիներու ընթացքին, կոպենիկիան տեսութիւնը յառաջացած էր կանոնաւորապէս, ներշնչած էր առաջին կարգի զիւտեր աստղագիտութեան մէջ եւ դարձած էր առհասարակ ընդունուած տեսակէտ մը գիտութեան մարդոց կողմէ: Զգալի է որ բացատրութեան կարօտ բան մը կայ այս պատմութեան մէջ: Եթէ իրապէս կոպենիկիան տեսութիւնը կը պարունակէր աստուածանութեան եւ փիլսոփայութեան մէջ ընդունուած վարդապետութիւններուն հակառակ բան մը, ինչպէս ըլլայ որ հարց չէ ծագած աւելի կանուխէն: Խնչուն համար որեւէ առարկութիւն յարձագաւ նոր տեսութեան դէմ, եօթանասուն երեք տարիներու յաջողութիւններ արձանագրելէ առաջ:

Պիտի զանամ տալ նշուած այս երկու խնդիրներու մասին լուծում մը. յայտնի պիտի ըլլայ որ անոնք սերտօրէն կապուած են իրարու, այնպէս որ մէկնւն լուծումը պիտի առաջնորդէ երկրորդի լուծումին:

Բացատրութիւնը կը հիմնուի ընաբանական փիլսոփայութեան մէջ ամբողջական կարեւորութիւն ներկայացնող այն իրողութեան վրայ որ՝ խնդրի մը մաթեմաթիքական նշգրիտ լուծումը — այսինքն մաթեմաթիքական բանածեւերուն ամբողջութիւնը՝ որ թոյլ կու տայ մեզի նախատեսելու երեւումը եւ զարգացումը երեւոյթի մը — չի տար անճամփատօրէն փիլքական նշգրիտ նկարագրութիւնը այս երեւոյթին՝ այսինքն՝ յատկանշումը ընական միքենականութեան, որ իրականորէն կ'արտադրէ այս երեւոյթը: Օրինակի համար, երկնային մարմիններու շարժումներու մասին, Արիստոտէլի բառասուն եօթը երկնային ոլորտներու ընդունման պարագային տրուած մաթեմաթիքական բանածեւերը կու տային՝ Միջին Կարուն նշգրիտութեան կարելի սահմաններուն մէջ — նշգրիտ արձէքներ՝ մոլորակներու դիրքին վերաբերեալ: Սակայն աստվ չէր փաստուեր ընաւ որ բառասուն եօթը ոլորտները իրական գոյութիւն մը ունէին: Կամ, առնելու համար ուրիշ օրինակ մը, այն տեսութիւնը,

ըստ որում լոյսը կազմուած է այիքնիրէ առածգական եթերի մը մէջ՝ կու տայ մաթեմաթիքական բանածեւր, որոնք կատարեալ կերպով կը պատկերացնեն տեսողութեան ներագրեցողական եւ բեկումնաւոր երեւոյթները: Եւ սակայն, ոչ ոք կը հաւատայ այսօր այսպիսի եթերի մը գոյութեան:

Յոյները շատ գիտակից էին այս զանազանումին եւ կը գործածէին «երեւոյթները փրկել» (աշեաւ ու գանձնեա) բացատրութիւնը, ամէն անգամ ու առաջարկուէր մաթեմաթիքական բանածեւ մը, որ նկարագրեր դիտուած իրողոյթիները եւ կարելի գարձնիր նախատեսութիւնը: Այսպիսի բանածեւ մը չէր տար անհրաժեշտորէն «փրերու բնութեան համածայն» (շատ գանձն) բացատրութիւն մը, այսինքն աւելի խոր եւ աւելի բնագիտական նկարագրով բացատրութիւն մը, բննարկելով իրերու բնութիւնը, բայ չութեան եւ չութեանը մէջ, ինչպէս կըսէին դասականները:

Ընդդիմութեան ալիքը, որ կրնար դիմագրաւել Կոպենհագեա տեսութեան նման տեսութիւն մը, կախում ունէր մեծ մասսամբ այդպիսի տեսութիւն մը ներկայացնելու ձեւէն: Կամ պիտի ներկայանար իրերեւ «երեւոյթները փրկելու» լաւագոյն ձեւ մը պարզապէս եւ կամ պիտի յաւակնէր տալ իրերու բնութեան նոր ճանաչում մը: Առաջին պարագային, իրերեւ գուտ «ձեւական» տեսութիւն մը, ան կը մնար մաթեմաթիկուներու վերաբերեալ խնդիր եւ ոչ ոք պիտի արգիէր անոնց իրենց հաջիները ընկըռ իրենց ուզած ձեւով: Մակայն երկորդ պարագային, այսինքն եթէ տեսութիւնը ներկայանար իրերեւ «իրապաշտութացած բացատրութիւն», կրնար բաղխիլ տիեզերագէտներու, փիլիսոփաներու եւ նոյնիսկ աստուածաբաններու ընդհանրապէս ընդունած հաւատալիքներուն, եւ ծնունդ տալ բոցավոր հականառութիւններու:

Կոպենհագէն կախում ունէր ընտրութիւն մը ընկը երկու կարելիութիւններուն միջեւ: Կրնար որդեգրել ձեւապաշտ լուծումը, շեշտելով իր տեսութեան առաւելութիւնները աստղագիտական հաշիներու տեսակէտով եւ տիեզերագիտական նկարագրութեան պարզութիւնը, երբ արեւը առնուէր իրերեւ մեկնակէտ համադրումնե-

րուն — coordonnées — (գործածելու համար մաթեմաթիքական եզր մը՝ որ ընդհանրացաւ իրմէ ետք), առանց պնդելու որ այսպիսի հաղուարկում մը որեւէ եզրակացութեան կը տանի բնագիտական իրականութեան տեսակէտով: Եւ կամ կրնար ներկայանար իրերեւ իրապաշտ մը, ներկայականելով իր տեսութիւնը իրերեւ բնաբանական փիլիսոփայութեան նոր գարագանետութիւն մը, այսինքն թէ արեւն է եւ ոչ թէ երկիրը որ անշարժ կը մնայ միջոցին մէջ: Առաջին պարագային ան հիմնատիրը Կ'ըլլար դրութեան մը, երկրորդին՝ հաւատամքի մը: Իրականին մէջ, որոշումը խրուելով առնուեցաւ իր ծեռքերէն, որովհետեւ Անդրէաս Օգիանտէր, բարեկամը որուն յանձնած էր «Շարժումներու Մասին»ին հրատարակութիւնը, շարադրեց եւ ներմուծեց նախաբան մը, որ, ստորագրուած լրլաւուն համար, երկար ժամանակ նկատուեցաւ իրերեւ Կոպենհագի հեղինակութիւնը. եւ այս նախաբանին մէջ, Օգիանտէր շատ անապահու նախրատութիւն կու տար ծեւապաշտ բացատրութեան, պահովելով արդիւնքը որուն կը ծգտէր. պինագիրծ ընկը ամէն յարձակում որ կրնար գալ Արխտատէխնաներէն: Այսպէսով շահուեցաւ երկար ժամանակամիջոց մը, որու ընթացքին Կոպենհագեան գաղափարները ժամանակ կ'ունենային զարգանալու յարաբերական խաղաղութեան մը մէջ:

Թբակ. ՇԱՀԵ ՎԱՐԴԱՊԵՏ

(Շարունակելի՝ 8)

